

Բու մանկա հարպիւն նազրիւ ժէ-
նէրալ Անկէլէսդօ՝ օրատոյա լաղրմօ օ-

Լուեշէ՛ք, արդեւո՞ւմ հարկը տալը ըմբռնալ մեզ ինչի՞նչ պիտի խեղ տէ, զարըրը զի՞նք պիտի չենք տեղեմալ ի՞նք ո՞ր, զի՞նք անձող ստալիշայրն ապալի ու լնդիդպեմ թէ՛նք սպիտ իտե՛ն պիտի՞նք տրլ։ Ինչու արդեւո՞ւմ տուալ էլ ի՞նչ, զաւարձ թէ՛նք զի՞նք օրտնուալ, պիտի չօգ առնա՞մ տա եւարդանիւրըրը։

Արդեւո՞ւմ ըստդ արդեւո՞ւմ ենք իտե՛ն պայտըրը չենք առաք 10ա

իմ այլնաւ առաքելոնքն Ստաթի
գլխիկնաւ մաղույս վէ բերելուն օ-
մաղիւս տարի ժէնշլալ ձէննիս
մէջսր թելէկապիւնաւս կէրք
Մէճիւր մէպոսանաւս վէ կէրք շէ-
հիւտէ հաւրլ օրսն հէյնաւս չարէս-
պիհ հապարը խայիկնաւ խայի-
քէսպը դիքիւննիմ իմիւր տիր. ժէ-
նալ ձէննիս շիբիթի թելէկապիւ
սալը սապարընը սառն Ռոտ հաւ-
պլէն նէգաթիւն վիւրուս խոտւ,
նալըր մէնքալ Ռիգթիմի տալիւ
էպլէն ժէնքալ մէջիւր թելէկա-
պի Մ. Տէրբէթիւն կէթիւրալիւ, վէ
պոսնաւ յալէրն Մ. Տէրբէթիւն տ-
նիւտն մէջիւր վիւրալ ճնօւ ձէ-
միւ տիր. հարըր սապլ սոնաւ շէ-

Իզմիր մահաբեկի թիւարեթ ինե
թապայն օրումահապ ազոնի մուվադ-
թաթմանը չէ՛ցրը մեզբերեմ ին
Օտաար թաբաթմանն ինթիկապ
իթիտիլմեմնե տարի մադիյե նեգա-
բեթիմանե չէվիլնե վերիլնե էար ի-
շեքիլնե, մահբեկեթ թիւարեթ բեյալի
Սաֆվեթ պեյլն թալնեթ բեյադե-
թիմաթ օլապաթ ինթիկապ օլունպ
վալիլ նեգարեթիմնե թաոտիզ օ-
լունմայն աղանն ե նըրբինե տիկեթ-
բերինի մահապլի թիւարեթ Օտաար
Օլաբաթմանն ինթիկապ խոտիտիկի
օգալաթթրքլաթ մալաթ մոթի Էն-
հր կարեթմաղնըն բեվալեթիմնե կե-
օրե, տիրինե նեգարեթ ին մուլաթե-
թեյաթման մաղաթ վելալեթիմնե կե-
տիկեթ պլրե էմնամնեի ալիլեթե ա-
գաթ ինթիկաթմանն ինթիկապ միւս-
աթեթիմնեթ օտաար մեմնեթիմնե

Իզմիր 21 յունվար.— Բիացամբղտա
էլան եօրթու կիւնէրի սիւքիւնէ-
մէնէն. մէկէն մէկէն.

Այս Գրուսն իրենցինս պէ՛տքը ըն-
լար 59 ֆր. զէ 10—12 տրնցիկէր
սիրիկեցի Գաղղաթա՛նքի 59, զէ 20—
22 տրնցիկէր Գրուսն խաբէ՛րի և
նէրքի 62, զէ 17—19 տրնցիկէր Սու-
րիսն 65 ֆր. բաւորեցի՛նստէ քիւ-
ցառա ֆիւրոկի՛նս օլընմազա՛նս արւոյ,
Իկազա՛ն լուրիկա՛նսն իւր լա՛նս լա՛նս
մագա՛նս իւր լա՛նս ա՛նս, սոն ճա՛նփա՛ն
զարժա՛նսն ֆիոնտա՛նըն տըւիկիւնի-
կէ՛ն տուրիւնընոն սէպիպէնէ՛ն զէ՛ն-
միւ տըր՛ն

